

Ա Ս Տ Ո Ւ Ա Մ

Ո՛վ դու անծայրդ խմեծութեան,
 նխթոյ շարժիչ՝ կենդանի.
 ժամուց իթռիչս՝ յաւերժական,
 Անգէ՛մ՝ իդէ՛մս երբակի:
 Հոգի միակ, ամենուրեք,
 նոյն անպատճառ եւ անուրեք,
 Ում՝ ընաւ չեհաս արարած.
 Դու քեւ լընուս ըզտիեղերս,
 Բովանդակես, կերտես: պահես.
 Ըզքեզ կոչեմք մեք — Աստուած:

Ըզճով չափել համատարած,
 Թրւել զաստեղս եւ զաւազ,
 Թէ եւ կարէր միտք խորագգած,
 Քեզ չիք համար եւ գրծած:
 երամք հոգւոցըն լուսեղէն
 Որ իլուսոյդ ճառագայթեն,
 Քո խորհրդոց չեն ժաման.
 Միտք որ իքեզ ձրգտիլ յողայ,
 Իմեծութեան քում՝ չըքանայ
 Իբր ակընթարթ՝ յաւիտեան:

Զլըհին ստեղծուած ժամանակեան
 Դու յանդընդոց կոչեցեր,
 Զյաւերժածինն ըզյաւիտեան
 Իքում՝ անձինդ հաստեցեր:
 Դու ինքնագոյ ես եւ ինքնեղ,
 Ինքդ յինքենէ ծագեալ շքքեղ,
 Դու լոյս: աղբիւր լուսոյ ես.
 Միով բանիւ ստեղծեր զամէն,
 նոր արարածք քեւ ընձիւղեն,
 Որ էնդ եւ ես եւ իցես:

Դու պինդ ունիս զէից շրջթայն,
 Կենագործեալ եւ պահես.
 Զբսկիդքն յողես յիւրն իվախճան,
 Մահուամբ ըզկեանս պարգեւես:
 Որպէս շանթիք ցիր թօթափին,
 Արեգակունք իքէն ծնանին.
 Որպէս իպարզ ձրմերան
 Հատք եղեմանց փայլատակին,
 Յոլան պընդին եւ նըշողեն, —
 Աստեղք յանդուռդս ընդ քեւ կան:

ձրագունք վառեալ բիւրք բիւրաւոր
 Յանհուն երկինս ընթանան.
 Քո հրամանաց են սպասաւոր,
 Լոյս կենսաբեր հանուրց տան.
 Այլ հրածորան տքս զամբարք,
 Կամ բիւրեղեայ լերանց կատարք,
 Կամ ոսկեփայլ ջուրք անթիւ,
 Կամ բոցակէզ իցեն եթերք,
 Կամ համօրէն վառ տիեղերք, —
 Առ քեւ գիշեր են առ տիւ:

Որպէս կաթիլ իծով անծայր՝
 երկնից առ քեւ է հանգէս.
 Այլ զինչ առ քեւ է այս աշխարհ,
 Իսկ զինչ ապա իցեմ ես: —
 Յեթերաճեմն այն ովկիան

Աշխարհս յողեալ բիւրհաղարեան
 եւ յաւելեալ հազարս ինչ,
 Թէ՛ նդ քեզ գընեմ՝ կըշուոց իմէտ,
 Հազիւ լիցին մի միայն կէտ.
 Իսկ ես առ քեւ եմ ոչինչ:

Ոչինչ. այլ դու յանձն իմ ծագես
 Քո բարութեամբք յորդաւատ,
 Յանձն իմ՝ ըզքեզ կերպարանես՝
 Որպէս արեգ ջուրց իկաթ:
 Ոչինչ եմ ես, այլ կենդանի.
 Զըգտիմ՝ անյագ յող արփենի,
 Թրւիչս առնում իբարձու.
 Իքոյդ գոյակ անձն իմ՝ յուսայ,
 Հեատգօտէ: խորհի, խոկայ.
 Դում՝ ես, — ապա գոս եւ դու:

Գոս դու. ընութիւն է ինձ քարոզ.
 Զայս եւ իմ սիրտ ձայնէ ինձ.
 Զայս հաստատէ մըտաց իմ՝ ոյժ,
 Գոս դու, — եւ ես չեմ ոչինչ:
 Տիեզերաց եմ իմաննէ.
 Եւ որպէս միտք իմ՝ ցուցանէ՝
 Յայն միջակէտ կամ՝ ընութեան,
 Ուր աւարտեալ զէս մարմնաւոր՝
 Սկըսար կերտել հոյս երկնաւոր,
 Զիս զող եղեր յէս համայն:

Տիր աշխարհաց ես եմ զողիչ,
 Հիւթեղինաց վեհ կատար.
 Կենսաւորաց կէտ որոշիչ,
 Աստուածութեան պերճ տիպար:
 Մարմնովս իհող եմ լուծական,
 Մըտք շանթից տամ՝ ես հրաման,
 Տէր եմ, — ծառայ — որդն — Աստուած.
 Այլ թէ՛ այսչափ հրաշակերտ եմ,
 Ուստի ծագումն իմ՝ ոչ գիտեմ.
 Բայց ես անձինս չեմ հաստուած:

Ես քո ստեղծուած եմ, Տէր Աստուած,
 Քո հանճարոյդ հրաշակերտ.
 Աղբիւր կենաց, տըլիչ բարեաց,
 Հոգի հոգւոյս իմ՝ եւ պես:
 Արդարութեան քում՝ էր հաճոյ
 Զի ընդ անդուռդս անցցէ մահու
 Այս իմ՝ անմահ բընութիւն.
 Հոգիս ըզգեստ մահու զգեցցի,
 Մեռելութեամբ անգրէն դարձցի,
 Հայր: յանմահ քոյդ էութիւն:

Անճառելի անհաս էակ,
 Գիտեմ՝ զողիս ապիկար.
 Ըզքեզ մըտաց իմ՝ բովանդակ
 եւ ուրուագրել չէ հընար:
 Այլ վառատրեւ թէ իցէ պարտ,
 Մահկանացուացս է ընաւ անմարթ
 Քեզ եզանել գովարան.
 Բայց վերամբարձ առ քեզ գիմել,
 Յանհուն իւրարոց զանձն ընկըղմել,
 Արաօսը հեղու գոհութեան: